

Կովերը , եզներն ու ոչխարները ա-
խոռնին փակուած են . գեղացիներն
ալ գիշերները հօն ժողվուած՝ տնա-
կան գործքերու հետ կ'ըլլան :

Ո՞արդիկ իրենց անասունները կը
հոգան ու մշակութեան հարկաւոր
գործիքները կը պատրաստեն . կա-
նայք կը մանեն , կը հիւսեն , կը կարեն :

Հովիւը՝ փայտի տաշեղներով ու
տերևոտ ձղերով անկողին կը նկատ-
րաստէ անասուններուն :

Այգեպանը տնկելու որթերուն
համար տեղերը կը պատրաստէ , գե-
տինը կը ծակէ՝ այնպիսի կերպով որ
հողը չեցուի մէջը :

Ուսումնասիրաց ալ զուարձալի ու
յարմար ատեն կուտան երկայն գի-
շերները իրենց ախորժած ուսմանցը
հետ զբաղելու , որով բոլոր գիշերն
ալ կարձ կ'երենայ : Ուսմանց տուած
մտաւոր զուարձութենէն վեր զուար-
ձութիւն չիրնար ըլլալ . երանի անոր
որ ասոր համը առեր է :

Ըստ երկտասան ամսամատունս
Տարաժամեալ տարւոյն յելս .
Բաղիսէ յետին սրբաժից ըզդրուն .
Մհծատարած ածեալ թես
Ընդ այն մշիփի ոլորտ խոր
Ուստի չըգայ եկաւոր :
Այլ զի գու , զի քեզ ամ գնայուն
Ցողունականդ ՚ի հրաժեշտ
Ածել սրտից յամր ըզբախիւն ,
Կիսոց արհած կիսոց հեշտ . . .
Ո՛չ , գիտացի , ՚նդ քեզ տանիս
Անտուստ մասունս երկդիմս .
Հրեշտակ լրտես դառնաս ՚ի մէնջ ,
Եւ յանցանել քո սրավար
Ցաւիտենից կայիցն ընդ մէջ ,
Զոմն ՚ի վեր տաս զոմն ՚ի վայր . . .
Ա՛հ , յորն արդեօք , ով մանկիկ ,
Զայս ամ յըղեաց քո սրբախիկ :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԳԻՒՏԻՑ

Ե . Ա Է Ղ Ր Ա Ս Ա Խ Ե Ր Ո Ր Դ Դ Ա :

ԱՄԵՐԻԿԱՅԻ գիւտը Ապանիացւոց
կործանմանը պատճառ եղաւ՝ ոսկիին
տեղը անոնց ցուցընելով . բայց Լու-
րոպայի ուրիշ ազգերուն ոսկիին աւե-
լի ազնիւ բարիքներ ալբերաւ : Վա-
նի որ Ապանիացիք անհոգ կեցած՝ ի-
րենց հանգիստը կը նայէին , Ճարտար
ազգերը նոր բաներ գտան Ամե-
րիկայի մէջ , որ են լեղակ՝ , ծխախոտ՝ ,
բամբակ , վանիլիա , քաքաղյ , քինա ,
որդան կարմիր : Խնդղիացիք ու Հո-
լանտացիք ուրիշ ամէն ազգերէն աւե-
լի աս անձանօթ գանձերը ձեռք ձգե-
ցին : Վաքաղյ ծառին պտղէն չիքո-
լաթ շինելը Անեսիկացիք սորվեցու-
ցին Լուրոպացւոց . վասն զի չիքոլաթը
կը շինուի քաքաղյին կուտերէն որ կը
մաքրեն կը կեղեւն , կը խարկեն , ան-
կանի՝ մէջ կը ծեծեն , շաքարով կը
շաղուեն ու կաղպարի մէջ կը թափեն :
Լուրոպա 1520ն բերին Ապանիացիք ,
և Գաղղիայի մէջ չիքոլաթ խմելու
սովորութիւնը Անիշրիէօ կարդինա-
լին եղբայրը մտցուց 1662ն : Լու-
րոպայի մէջ ամէն տարի քսանու-
իրեք միլիոն լիտր քաքաղյ կ'երթայ
կ'ըսեն :

Չիքոլաթէն ետև գանք խահուէի
գիւտին : Ամենակին յայտնի չէ թէ
Երբ գտնուած է խահուէն , կամթէ
Երբ սկսած է գործածուիլ : Բառ կայ
թէ խահուէն հովիւ մը գտաւ , տես-
նելով որ երեմն իր այծերն ու ուղ-
տերը խահուէի տունկէն ուտելէն
ետքը՝ բոլոր գիշերը արթուն կը կե-
նային ու կը ցատքըտէին : Ուրիշները
կը զուրցեն թէ խահուէն տաճկի տէվ-
րիշ մը գտաւ , որ ուրիշներէն աւելի

աղօթք ընել ուզելով՝ փորձ մը ըրաւ ասով՝ իմանք ալ կը զուրցեն թէ հըն գետասաներորդ դարուն մէջ Շ'կալ էտտին անունով՝ Արաբացին մէկը Պարսկաստան Ճամբորդութիւն ըրերէ, ու հոն տեսնելով որ խաչուէ կը խմեն ու կը գովեն՝ ինքն ալ վարժութիւն ըրաւ . երբոր դարձաւ իր երկիրը հիւանդացաւ, ու խաչուէ խմելով առողջացաւ: Այս ըմպելիքը () սմանցոց թագաւորներէն ոմանք արգիլեցին, ոմանք ալ թոյլ տուին, ինչուան որ կամաց կամաց սովորութիւնը հաստատուեցաւ:

Եւրոպայի մէջ ալ փորձեցին որ խաչուէի տունկը շատցընեն, բայց չյաջողեցաւ, ու արեւելքի խաչուէին կատարելութիւնը չունեցաւ: Ամէն տարի Եւրոպայի մէջ գրեթէ հարիւր քառասուն միլիոն լիտր խաչուէ կ'երթայ:

Արդիկ գոհ ըլլալով իրենց հարկաւոր պիտոյքը միայն հոգալու, հընարեցին նաև ուրիշ երկրորդական ու աւելորդ բաներ ալ: Իսով մտաւ քըթերնին փոշիով լցցընել և ծխախոտ քաշել, որ մէկմէկէ աւելի աղտոտ սովորութիւններ են: Ինչադեղ կամ քթախոտ ըսուած փոշին տունկը, նյսինքն ծխախոտը՝ 1560^{ին} մտաւ Եւրոպա, ու քիչ ատենի մէջ շատ ծաղկեցաւ:

Այս դարուս մէջ գտնուեցաւ գետնախնձորը, որ 1586^{ին} Ամերիկայէն բերուեցաւ: Այսի բերան հետաքրքրական բանի մը պէս միայն կը մշակէին, բայց 200 տարիէն ետքը յարգը Ճանչցուեցաւ, ու ամէնքն ալ ետևէ եղան աս պատուական տունկը մշակելու: Գետնախնձորէն կը շինուի օղի, փոթաս, դեղին ու մոխրա-

1 Խաւացիք ասոր Տաբասօ կ'ըսեն, և Գ. Հ. Տաբաս: Աս անունը Սպանիացիք դրին. Վասն զի աս տուն կը նախ Տաբաց ըսուած պղոփ կղզին մէջ տեսան որ Անդիւեան կղզիներէն մէկն է: Հիմա աս տուն կը մշակէն նաև Պրազիլ, Վիբունիա, Մարիլանտ ու Մեքսիկոյ. Եւրոպայի մէջ ալ՝ իտալիա, Սպանիա, Հունաստան, Անգլիա և Գաղղիայի մէկ քանի կողմերը:

գոյն ներկեր, բան պլելու համար հասարակ թուղթ, և այն:

Այս վեշտասաներորդ դարուն մէջ շատ անուանի ու օգտակար գիւտ մը չելաւ . բայց աս պակասութեան տեղը կերպով մը բռնեցին առջի գիւտերուն վրայ եղած տեսակ տեսակ կատարելութիւները . ինչպէս Ճօճանակաւոր ժամացուցին կատարելագործածն է ծոցի ժամացոյցը, որ առջի բերան Կուրեմպէրկի հաւկիթ կ'ըսուէր՝ հաւկթի ձեռով ըլլալուն՝ ու նախ Կուրեմպէրկ քաղքին մէջ արհետաւոր մը շինելուն համար: Այս ծոցի ժամացոյցը Գերմանիայէն Կ'նդղացւոց ձեռքը անցաւ, որ հարիւր տարի ետքը աւելի կատարելագործելով՝ ձայնատու ժամացոյց ալ սկսան շինել:

Ի՞աղաք պաշարելու ատեն սկսան գործածելուումը՝ թնդանօթի դիւրութեան համար: Ատրճանակը՝ Իտալիայի Փիսթոյա քաղաքը մնտուկ շինող մը հնարեց:

Անկ քանի քարոզիղներ աս միջոցիս Չինաց երկրէն Եւրոպա բերին վերնիճ շինելու արհեստը:

Այս դարուս մէջ Եւրոպայի այլեայլ կողմերը տնկաբանական պարտէզներ շինուեցան, և առջինը Պատուա քաղքինն եղաւ 1533^{ին} . քանի մը տարիէն ետքը շինուեցան Փլորենտիայինը, Փիզայինը, և այլն . Փարիզի մէջ առջի տնկաբանական պարտէզը 1591^{ին} հաստատուեցաւ:

Հին ատենը սովորութիւն չկար որ առանձնական դաշնագիրներուն տակը մարդ իր անունը ստորագրէ, հապա ամէն մարդ իր կնիքը կը կոխէր, ու դաշնագրին տակը միայն նօտարը կը ստորագրէր: 1579^{ին} հրաման ելաւ Փարիզի մէջ որ նօտարէն զատ նաև անոնք որ կ'ուզեն դաշնագրութիւն ընել՝ ստորագրեն թղթին վրայ:

1 Կիւլւէ, Գո-մպարտ:

2 Փիւնով, Բաղանման: Խտ. pistola, որ Փիսթոյա քաղաքը գտնուելուն համար դրուած է: